


ԲԱՆԱՍՏՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱՇԽԱՄՀԱԴՐՈՒԹԻՒՆ



Վաղացին արեգակին պամարը :

ԱՄԵՐԻԿԱՅԻ պատմութեան մէջ
ամէնէն աւելի հետաքրքրական ու
խելք սորվելու կտորները՝ Առեքսիկոյի
ու Փերուի առնուելուն պատմուին է։
Կատ զարմանալի սովորութիւններ
կան եղեր անտեղի բնակիչներուն մէջ՝
որ մէկիկ մէկիկ ստորագրելը խիստ
երկայն կըլլայ. մենք հոս դրած պատ-

կերնիս հասկցցնելու համար՝ Փե-
րուին Վուզքոյ քաղքին կուատանը
ստորագրութիւնը կընենք, խոստա-
նալով որ ուրիշ անգամ ուրիշ սովո-
րութիններն ալ գնելու չդանդաղինք։
Կարմիլասսոյ տէլլա Աէկա անու-
նով սպանիացի պատմից՝ իր աչքովը
տեսեր է աս կուատունը, և կըպատճ-

թէ ասոր չորս պատը վերէն 'ի վար ոսկի թիթեղով՝ պատած էր . մեծ սեղանին վերի կողմը առջինին կրկին հաստութիւնը ունեցող ոսկի թիթեղի վրայ արեւուն պատկերքը ձեւացուցած էր՝ մէկ կտորէ, մէջտեղն ալ կլոր երես մը, չորս դին հառագայթներով ու բոցով պատած : Փերուցոց մի միայն կուռքը աս ու արեւ էր, և անկէ զատ ուրիշ բան չէին պաշտէր՝ ոչ ան կռատանը մէջ և ոչ ուրիշ տեղ : Երբոր սպանիացիք Վուզքոյ քաղաքը մտան, ու հարստութիւնները կողոպտեցին, ան արեւու պատկերը իրենց իշխաններէն մէկուն ընկաւ . անիկայ ալ խաղամոլ մարդ մը ըլլալով, մէկ գիշերուան մէջ խաղի տուաւ կորսընցուց այնպիսի գանձը : Ան արեւուն երկու դին Փերուի հին թագաւորներուն մարմինները ոսկիէ աթոռներու վրայ նստեցուցած էին, անանկ աղէկ զմռսած՝ որ կարծես թէ կենդանի էին կըսէ պատմիչը : Կռատունին բոլոր գուները ոսկիէ թիթեղներով պատած էին, ու պատերուն վերի դին պսակի ձեւով մէկ կանգունէն աւելի լայն հաստ ոսկի թիթեղէ շրջանակ մը կար :

Պոյնպէս կռատան գաւթին չորս կողմի պատերուն վերի դին զուտ ոսկի շրջանակով մը պատած էր՝ մէկ կանգուն լայնութեամբ : Ապանիացիք երբոր ան երկրին տիրեցին, ան ոսկի շրջանակը վերուցին ու տեղընոյն լայնութեամբ երկաթէ թիթեղ դրին :

Դաւթին չորս դին հինգ հատ քառակուսի շէնքեր կային բուրգի ձեւով . ասոնց մէկը լուսնին բնակարանն էր, որ արեւուն քոյրն ու կինն է կըսէին, և աստղերուն մայրը : Այսօր գուներն ու պատերը արծըթէ թիթեղներով պատած էին . որովհետեւ արծաթին գոյն գոյն ծիրանի գոտի մը ձեւացուցած էր : Այովուրդը երբոր օգուն մէջ ծիրանի գոտի կըտեսնէին, ձեռքով . բերաննին մէկէն կըգոյէին . կարծէին թէ բերաննին քիչ մը բաց մնացածին պէս՝ ակռանին կըփտտի կապականի :

Երկրորդ շէնքը նուիրած էր լուսը կան ու Ծայլք ըսուած աստղերուն : Փերուցիք կըսէին թէ ասոնք ամէնն ալ լուսնին աղախիններն են, և ամէնքը մէյմէկ սենեակ պէտք է ունենան իրենց խաթունին բնակարանին մօտ, որպէս զի դիւրութեամբ ծառայեն անոր : Այս որովհետեւ աստղերը գիշեր ատեն միայն կերենան, անոր համար ըսին թէ աստղերը արեւուն չէ՝ հապալուսնին կըծառայեն : Այս շէնքն ալ իրեն մեծ դռովը վերէն 'ի վար արծըթով պատած էր . իսկ առիքը՝ երկինք ձեւացուցած էր՝ մանր ու խոշոր աստղերով լեցուն :

Երրորդ շէնքը նուիրած էր փայլակի, որոտման ու կայծակի . աս իրեքն ալ իբրև աստուած չէին պաշտէր, հապա իբրև արեւուն սպասաւորները . ու թէ որ դիպուածով մէկ տուն մը կամ որ և իցէ տեղ կայծակ զարնէր, փերուցիք ան տունը կամ տեղը նզոված կըսէպէին . շուտ մը շաղախով ու քարով անոր դուռը աղէկ մը կըծեփէին որ ալ ամենեւին մարդ չկարենայ ներս մտնել . և թէ որ կայծակը դաշտի մէջ իջնար, չորս բոլորը նշան մը կընէին, որ մէկը չկարենայ ան տեղը ոտք կօխել :

Չորրորդ շէնքը ծիրանի գոտիին նուիրած էր, որովհետեւ ան ալ արեւէն կըպատճառի . աս շինուածքն ալ նոյն պէս բոլոր ոսկիով պատած էր, և մէկ կողմի պատէն ինչուան դիմացի պատը վերի դին գոյնզգոյն ծիրանի գոտի մը ձեւացուցած էր : Այովուրդը երբոր օգուն մէջ ծիրանի գոտի կըտեսնէին, ձեռքով . բերաննին մէկէն կըգոյէին . կարծէին թէ բերաննին քիչ մը բաց մնացածին պէս՝ ակռանին կըփտտի կապականի :

Խակ հինգերորդ շէնքը մեծ քրմապետին ու քուրմերուն տեղն էր, որ տաճարին կըծառայէին, և ամէնն ալ թագաւորական ցեղէ պիտի ըլլային : Այս շէնքն ալ նոյնպէս վերէն վար ու-

կիով զարդարուած էր, և միանգա-
մայն ժօղովքի տեղ էր, ու հոն կորո-
շէին տաճարին վերաբերեալ կարգա-
ւորութիւնները . բայց ան տեղը ոչ
կըքնանային և ոչ կերակուր կու-
տէին : Ի՞ս հինգ կտոր չէնքերէն զատ
արեւուն տաճարին գաւիթը կային
նաև ուրիշ շատքնակարաններ՝ քուր-
մերուն ու իրենց ընտանեացը համար :
Վուրմերը ամէն շաբաթ կարգաւ կը-
ծառայէին տաճարին . և ան միջոցին
մէջ ամեննեին մարդու չէին երեւնար,
գիշեր ցորեկ հոն փակուած կըկե-
նային . և կնիկ մարդիկ ամեննեին ան
կռատունը կամ անոր գաւիթը չէին
կընար մտնել :

Ի՞ս անուանի կռատան զարդարանք-
ներուն նորութիւնն ու հարստութիւն
այնչափ էր՝ որ պատմիներէն ոմանք
սուտ հանել կըջանան, թէպէտ և
սպանիացիք գրեթէ մէկ բերան կը-
վկայեն իբրև ականատես . վո՞զ զի կը-
սեն թէ կռատանը ներսի դին բոլոր
զարդարած էր ոսկիէ ու արծըթէ
ծառերով, անոնց պտուղներն ալ բո-
լոր ոսկի արծաթ ու թանկագին գո-
հարներ էին՝ շատ վարպետութք ձեա-
ցուցած : Ի՞ս ալ կըսեն թէ կռատանը
մէջ անբաւ անհամար գանձ կայ ե-
ղեր՝ ընծաններէ ժողովուած, այնչափ
որ անոնցմով նոյն կռատանը պէս
մէյմըն ալ կրնար շինուիլ կըսեն : Ժե-
րուցիք իմացածներուն պէս թէ եր-
կիրնին սպանիացւոց ձեռքը անցեր է,
ան գանձերը տարեր ծովը նետեր են :

ՀԱՅԱԽՈՍՈՒԹԻՒՆ

Ի Քամայ Դրախտին Թեղը :

Ո՞էն տեղ մը չկայ պատմութեան
մէջ յիշուած, որուն վրայ այնչափ
վէճ՝ այնչափ զանազան կարծիք եղած
ըլլայ, ինչպէս լոգեմայ վրայ՝ որ է
դրախտը . կարծես թէ երջանկու-

թիւնը ինչպէս որ մարդուս մէկ հա-
տիկ փափաքելի վախճանն է, նոյն-
պէս ալ փափաքելի եղած է իմաս-
տուններուն որ ան երջանկութեան
պարտէզին տեղը դժունեն :

Հիներէն ոմանք դրախտը երկրէս
դուրս տեղ մը կարծեցին . ոմանք ալ
երկրիս վրայ, բայց բոլորովին անծա-
նօթ տեղ մը . ոմանք ալ եղան որ ը-
սին թէ կասպից ծովուն տեղն էր
դրախտը : Հնդիկները որ շատ հին ա-
ւանդութիւններ ունին, կըսեն թէ
իրենց զուարձալի Վաշմիրի դաշտին
մէջ է եղեր դրախտը . ուրիշները թէ
Ակյլան կղզւոյն մէջ էր . արաբացիք
Շադիւլարէպ ըսուած գետին ա-
րևմուտքն էր, կամ երջանիկ Իմա-
բիա ըսուած գաւառին մէջ . յոյնք
և լատինք, Լորեկորնական պարտէզ-
ները կըկարծէին, որոնց ինչ տեղ ըլլա-
լը՝ իրենք ալ չէին գիտէր . վերջապէս
ոմանք ալ Իմիոյ ամէն կողմը դրախ-
տի գաւառ գնելէն զատ, Վարիկէի
լեռներուն մէջ, Իմերիկայի մէջ և
ինչուան Լուրոպայի ցուրտ երկիրնե-
րուն մէջ դրախտին տեղը փնտուեր են :

Վայչափ այլեայլ կարծիքներու
պատճառ, շիտակը ըսելով՝ ոչ այն-
չափ տգիտութիւնն է, որչափ աս
կարծիքը՝ թէ ջրհեղեղով դրախտին
դիրքը փոխուեցաւ : Վայց աս ը-
սոզները պիտի մատածէին թէ Ովկ-
սէս մարդարէն ջրհեղեղէն շատ ետքը
աս բաներս պատմելով, դրախտին
դիրքն ու գետերը իբրև իր ատենի
բան կըստորագրէ, չէ թէ իբրև հին
ու անցած գնացած բան մը . և ահա
ինչուան հիմայ ալ ան գետերուն ա-
նունը Ովկսիսի տուած անուններն
են : Ի՞ս զօրաւոր պատճառին վրայ
հաստատուած՝ անոնք որ չեն ընդու-
նիր թէ ջրհեղեղը բոլորովին տակն-
ու վրայ ըրած ըլլայ աշխարհքս, դը-
րախտին տեղը գտնելու համար այն-
պիսի գետ մը կըփնտուեն որ անկէ չորս
հատ ուրիշ գետեր ելլեն, որ ոչ եր-
բէք գտեր են . վասն զի պէտք է
փնտուել չէ թէ գետ մը, հապա ա-